

## ՏԵՐԵԱՆ ԵՒ ՊՈՏԼԵՐ

(Շաբ. տիկ «Բազմավեպ» 1969, թ. 11-12, էջ 313)

1907ին գրուած «Մքանչաղի անուրդ-ներ»<sup>41</sup> շարժին թիւ 22 քերթուածին 4րդ տողին մէջ կը կարդանք.  
Մաղիկները անոյշ բոյր են բուրլառում

և խոյն կ'անդրագառնանք թէ ատիկա մէղի կը յիշեցնէ Harmonie du soir-ի<sup>42</sup> երկրորդ տողը.

Chaque fleur s'évapore ainsi qu'un encensoir.

Եթէ չիմուած վերաբերում մըն է ասիկա, այն առեն դրականօրէն մէր առնելու կը գրուի Տէրեանի և Պատէրի միջնորդուուղ ուստմասիրական յարաբերութիւններու ինդիրը:

Harmonie du soir քնարերգութիւն մըն է, որոն զարգացման ծիրը կը սնանի վերահաս երեկոյեան նիւթերով: Ամբողջութիւնը մէծ երաժշտականութեամբ<sup>43</sup> պահուած է քաղցրութեան ու տիրութեան ամանակներու մէջ, փոխազարձ շարժումներու շարքով մը որ կ'առաջնորդեն յետին գլուզումի մը, այսինքն՝ յուշերու

41. Եթ. I, էջ 32:

42. XLVII բանաստեղծութիւնն է Spleen et I-déali (OC, էջ 45):

43. Պատէր կը եւտէն ներգաշնակութիւնը, տուշերը գրդածելով իրեւ երաժշտական միութիւններ կամ իրարու յաջորդող խաղերու խումբեր. ABBA-BAAAB, ABBA-BAAB, Այս ձեւը գերասկուած է Սիսիէլն, մէկ փոփոխութեամբ միայն. ABBA-BAAB, ABBA-BAB, BAB-BAB, Օօրումներու մէջ, 1892 (հմա. Հ. Մ. ՃԱՆԱԾԵԱՆ, Սիսիլ, Բանաստեղծութիւններ, Վենեսուալկ, Ս. Ղազար, 1955, էջ 38):

խուժումին, հաստատելու՝ բուռն եւ ամրողական կերպով թէ ճշշտ այդ յիշատակին է որ կը կազմէ բանաստեղծի հոգեկան կերպոնը:

Ton souvenir en moi luit comme un os-tensoir!

Այս վերջարանը մէզի կը բացատրէ թէ Harmonie du soir ունի խօսակց մը, թէ անիկա, հետեւարար, պատղամ-բանաստեղծութիւնն<sup>44</sup> մըն է, ուղղակի հայորդակցութեան միջոց մը, ad personam.

«Մքանչաղի անուրդներ»ու թիւ 22 քերթուածն ալ քննուէ նկարագրութիւն մըն է երեկուան և գեռ աւելի՝ զիշերուան (տիսուր ու միմակ լուսնեակն է վաստավ): Դէպի տիրութիւնը, դէպի միայնութիւնը և ցաւը առաջնորդող բաւական շնչուած տրամադրութեամբ մը, մենապէս ուշադիր ըլլալու երաժշտական արժէքին<sup>45</sup>. Հոս ալ վերջին տողը յանկարծակի ու վերջնական նկարակցութեան մը կը յանիք.

44. I. Տանթէքի համաձայն, անիկա «appartient sans doute au cycle de la Présidente (OC, էջ 1520):

45. Մինչ Պատէր տողերու կրկնութենէն երաժշտական բանքը ներցաշնակութեան կը հանի, Տէրեան կ'իւրացնէ (մէկ փոփոխութեամբ) Պատէր բանաստեղծութեան այդ կերպը, բայց չի կրկներ տողերը, այլ սահմանափակուի յանկերու մէջ: Յանկերու նկատմամբ, այսպէս կը ներկայանայ թիւ 22 բանաստեղծութիւնը. ABBA-B, CDD'C-D', EFFE-F.

Փառքիդ ստուերն է իմ կեանքը կարօւ եւ որովհետեւ ուղղուած է խօսակիցի մը, կրնանք հետեւցնել թէ ասիկա ալ, ինչպէս Պոոլէրինը, գրուած է վերջարանի կը- տրակը կոչականին ի տես :

Ինչպէս կը տեսնուի, երկու բանաստեղծութիւններուն կառուցուածքը շատ նը- ման է իրարու : Ասոյ հանդերձ՝ կայ կա- րեւոր տարրերութիւն մը : Harmonie du soirի մէջ բանաստեղծը կը մէջերէ իր անձը՝ միայն վերջին տողերուն<sup>46</sup>, մինչ- դեռ Տէրեան շատ կանուխէն կ'անձնակա- նացնէ բանաստեղծութիւնը<sup>47</sup> եւ կարեւոր մէկ պնդումով, այնու որ 5-10 տողերը, որ ուրիշ բան չն եթէ ոչ բանաստեղծին բացականչական մէկ միջամտութիւնը, կղզիացած լնդհանուուր քնարերգակ հո- սանքէն, պիրի կապակցութիւններ կը հասաւատէն արտաքին եւ ներքին աշխար- հին, երեկոյեան եւ զիշերուան նկարա- գրութեան միջեւ եւ բանաստեղծի մարդ- կային վիճակին հետո : Ուրիշ բառերով, մինչեւ Պոոլէրի մօտ զերաշէլու է որոշ մէկ առարկայականութիւն մը, Տէրեանի մօտ, լնդհակառակն, այն ինչ որ զերա- կշիր կը յայտնուի՝ ենթակայական տար- րըն է :

Harmonie du soir բանաստեղծութիւն մըն է որ կը կարծենք թէ յասուկ կերպով տպած ըլլայ Տէրեանի վրայ, որովհետեւ «Մթնշաղի անուրջներ»ու<sup>48</sup> թիւ 6 քեր- թուածին 11-12 տողերը

Կեանքու յաւէս քեզ անձանօթ տանրուն կանքեղի պէս առկայժում է բն դիմաց կարծէք Պոոլէրի

Ton souvenir en moi luit comme un os-  
tentoir!

տողին մէկ հակարութիւնը կը թուի բլ- լալ : Տէրեանի քերթուածին մէջ այս 11- 12 տողերը, Պոոլէրեան Harmonie du soirի տպին տեսը կը գրաւեն. անոնք կը ներկայացնն միջամտութիւնը՝ այն ան- ձին, որուն ուղղուած է բանաստեղծու- թիւնը. տեսակ մը կոչական-վերջարան մըն հն անոնք: Եթէ հիմնուած է մէր նը-

շած յարարերութիւնը, երկու քնարեր- գութիւններու զիմաւոր զերակատարնե- րու զերքերուն փոխագալութիւնը շատ մէծ կարեւորութիւն կը ներկայացնէ, ո- րովհետեւ ունինք

Ton souvenir en moi Պոոլէրի մօտ .

Կեանքու . . . բն դիմաց Տէրեանի քով.

այսինքն՝ մինչեւ Պոոլէր ևսակելըրոն, սակայն զործօն զիրք մը կը բանէ կեան- քին հանդէպ (խօսակիցին հանդէպ), Տէրեան, լնդհակառակն, կարտորական է: Պոոլէր կ'ներակացնէ ընդունելով եւ ամ- փոփելով իր մէջ լուսաւոր յիշատակը իր խօսակիցին, եւ իրեւ զեղեցկութեան ընծայ մը կը կրէ զայն իր մէջ, որ ան- չուշու զինք կը հարսացնէ ու կ'ողեւորէ: Տէրեան կը խոստովանի թէ իր կեանքը կ'ալրի, կը հատնի, կ'ոչնչանայ իր խօ- սակիցին զիմաց (ներկայութեան) եւ զարմանօրէն, առանց որ այս վերջինը ձե- ռով մը անդրագանայ (Քեզ անձանօթ տանրում): Հոս աւելորդ է նշել մարդ- կային վիճակի եւ քնարական զերքին յայնարերած այս զանազանութեան կա- րեւորութիւնը: Պոոլէրի քով ունինք յի- շատակը (այսինքն զոյտութեան մէկ մտ- որ), Տէրեանի մօտ կեանքը (այսինքն հա- մայն զոյտութիւնը): Պոոլէրի մօտ յիշա- տակը ունի զործօն կենսական զիրք մը. Տէրեանի մօտ մարդկալին վիճակը սահ- մանուած է չարունակեալ կիզումի մը:

Այս իսկապէս արժանական տարրերու- թեան վաւերացումը կը գտնենք Տէրեանի եւ Պոոլէրի հանդիպումի ուրիշ մէկ կէ- տի մէջ: «Մթնշաղի անուրջներու<sup>49</sup> թիւ 61 քերթուածին մէջ, թուարկուած 1905- 1906, 9րդ տողը.

46. Պուցէ առարկայական եւ անդէմ չեշաբ՝ բոլոր այս Պոոլէրական բանաստեղծութեան պատ- ճառական մնացորդ մը ըլլայ:

47. Տեզ 5 եւ 10. իմ սիրոս տրամուտ, սիրոտ իմ ցնորոց (լնդգծառները մերն են):

48. Նե I, էջ 16, 1905 թուարկանը կը կրէ եւ յիշ- ուած 22 թիւի ձեւին շատ կը նմանի (ABBA, CDDC, EFFE):

49. Նե I, էջ 71, Մթնշաղի անուրջներ, Ա. տպա- գրութեան մէջ կիրք վերագրով:

Թոյլ տուր սուզուիմ քն աչքերի անդունիքը  
մուր,

*կը լիւցնէ անսարակոյս Semper Eadem<sup>50</sup> 13րդ տողը.*

Plonger dans vos beaux yeux comme  
dans un beau songe,

*ժինչգեռ 10րդ տողը*

Թոյլ տուր ծծեմ քն մազերի բուրմունիքն  
անյշ.

*կը լիւցնէ*

Laisse moi respirer longtemps, long-  
temps, l'odeur de tes cheveux.

որ կը զանուի Spleen de Paris<sup>51</sup> 17րդ  
քերթուածին մէջ: Արդ յայսնի է թէ  
plonger<sup>52</sup> տիպարօքն Պոուլէրեան է<sup>53</sup>.  
սակայն նշելու է նաև թէ ինչպէս նոյն  
եղբը բաւական տարրեր կէտերու կ'ա-  
ռանչնորդէ եկու բանասեղծները. Հոն  
Պոուլէր կը ձգտի խաղաղութեան տենչի  
մը (beau songe), Տէրեան ժինչգեռ կը  
ձգտի գէպի ոչնչացում (անդունիք մուր):

\* \* \*

Աւելի ընդհանուր մակարդակի մը վր-  
դայ, Տէրեանի և Պոուլէրի մինեւ ամէնչն  
ցանդիպման կէտը մեզի կը թր-  
ւի որ ըլլայ կոնց խնդիրը: Ընդգծենք թէ  
կոնց հարցը՝ Տէրեանի մէջ միակերպ չէ.

50. XL բանասեղծութեան է Spleen et Idéal<sup>h</sup>  
(OC, էջ 39):

51. Իր վերապիր ունի Un hémisphère dans  
une chevelure (OC, էջ 252): Տէրեան  
թարգմանած է զայն Աշխարհի կէտը քն մա-  
կարդապուլ (Եֆ III, էջ 92):

52. Տէրեանի քու սուզուի:

53. Օրինակ. Je plongerai ma tête amoureuse  
d'ivresse (OC, էջ 25): Plonger au fond  
du gouffre (OC, էջ 127) ճիշտ Պոուլէրի բա-  
նասեղծութեան յատկանչական է:

54. Հմամատ մանուսարապէս Spleen et Idéal<sup>h</sup>  
XXV, XXVI, XXXI բանասեղծութեաննե-  
րը:

55. Հմամատ. MARIO PRAZ, La morte, la car-  
ne e il diavolo nella letteratura roman-  
tica, Einaudi, Torino, 1942, էջ 195 և էջ 3:

56. Եֆ I, էջ 43 (Մըլչաղի մանրչիթ, թ. 3):

յեղաջրջումի ենթակայ է: Հոս նկատի ու-  
նինք միայն Տէրեանի կնաջական հարցի  
այդ որոշ մէկ տեսակէրը որ ճիշտ Պոու-  
լէրը կը լիւցնէ: Հոս խնդիրը արդիւնածուն  
կնոյն նիւթին չուրջ է<sup>54</sup> որ ուշ վիպապաշ-  
տութեան յատկանչական նիւթերէն էր,  
ապա մէծաւազս տարածուած՝ խորչքա-  
պաշտ առաջին և անկման սերունդին մօս:  
Belle dame sans merci<sup>55</sup> նիւթն է,  
որ Տէրեանի մօս կը յայսուի ամէն  
բանէ աւելի իրը ցանկութիւն<sup>56</sup> թիւ 34,  
62 և յատկապէս թիւ 31<sup>57</sup> քերթուածուն-  
թուն մէջ: Պոուլէրի մէջ կայ տեսակ մը  
լրամախօսական հակագրութիւնը՝ ընդմէջ  
Spleenի (մէլամազնութեան) և Idéalի  
(գաղափարականի), այսինքն՝ խորապէս  
քրիստոնէական մտահոգութեան մը<sup>58</sup>.  
Տէրեանի մէջ, ընդհակառակն (այս Տէր-  
եանին մէջ), արդէն իսկ կը միջմտէ  
յանձնումը, կարուրականութիւնը, ոչըն-  
չացումի արամազդրութիւնը: Տէրեանի  
մէջ բախումը աեղի չունենար Spleenի և  
Idéalի միջնեւ, այլ ընդմէջ Spleenի և  
կիամիթի: Նկատել կու տանք թէ մինչդեռ  
Պոուլէրի մօս նիւթը կնոյն (գիտած  
յատկապէս իրը սատանայ և գամբիոն)  
կապուած է մեղքի գաղափարին հետ,  
Տէրեանի մէջ կինը կապուած է (մեզ հոս  
հետաքրքրու բանասեղծութեան մէջ)  
կիրքի գաղափարին, բացարձակապէս աշ-  
խարհիկ իմաստով: Spleenի և կիամիթի

57. Եֆ I, էջ 44, 72, 41:

58. Տէրեանի վարերի իրաւացի կերպով կը սահ-  
մանէ Պոուլէրը «պացուանոց խոր քրիստոնեայ  
և կաթողիկէ, մողէվ Տը Աւելիթի իմաս զը-  
զոցին մէջ կազմուած» (Il centenario delle  
«Fleur du mal», աւել Studi sulla lettera-  
ratura dell'Ottocento, Edizioni Scientifice  
che Italiane, Napoli, 1959, էջ 319): Կաթո-  
ղիկէն թիւնը Պոուլէրի մէջ հարցին համար մեռ  
S. FUMET, Notre Baudelaire, (Plon, Pa-  
ris, 1926, մանուսարապէս էջ 19-44, 127-144),  
F. CASNATI, Baudelaire (Morcelliana,  
Brescia, 1936, մանուսարապէս է. և Ժ. Շ. Ռուն-  
դարիսիրը), Rolland De Renéville, Bau-  
delaire le trop chrétien (Grasset, Paris,  
1936), աւել նաև GEORGES BLIN, Bau-  
delaire, NRF, Paris, 1939, դ. մաս):





Լոռորիւմ, լոռորիւմ, լոռորիւմ անսահման...  
մեղի կը յիշեցնէ Սամէնի<sup>67</sup> հետեւեալ տուզը.

Silence... silence... silence...

Հսկանք, սակայն, իսկոյն թէ այս անժբախտելի համաձայնութիւնը՝ մեղ կ'առաջնորդէ ենթագրութիւններու ուրիշ չղթայի մը: Ենթացինք արդէն թէ ինչպէս Տէրեան կը պատկանի և բռոպական բանաստեղծական ծիրին: Հանդիպումի կէտերը, այս ծիրին մէջ, կրնան բացատրուիլ ոչ միայն ուղղակի յարաբերութիւններով, այլ նաև հասարակաց աղքիւրներով: Եւ այս պարագային կը մտածենք կարելի մէկ հասարակաց աղքիւրի մը մտափին՝ որ ծառայած ըլլայ թէ! Սամէնի եւ թէ Տէրեանի. արդարեւ

Silence, silence !

Վերէնի Տաճարութիւնը՝ անմիջական համադիպումներու պատուին<sup>68</sup> ըն, կամ ինչպէս ենթագրեցինք, «մշակութային իրրեւ շառաւելիներ» Վերէնիան և Մալարմէական մէկ հասարակաց աղքիւրի մը, այսինքն՝ նիւթերու և արտայայտութիւններու, որոնք ժամանակի մը համար կը գտանան հասարակաց ընդհանուր պատմական շրջանակի մը, միասեսակ գրական քաղաքակրթութեան մը. չենք գիտեր: Հարց մըն է ասիկա զոր կը ձգենք տէրեանազիւններուն, որոյնչետեւ, կը կրկնենք, չոս Տէրեանի խորհրդապաշտ ընթերցումներուն ընութիւնն ու որակը անհատականացնելու և արժէքաւորելու մասին է խնդիրը. ժամանակ կրնայ ըլլալ որ այդ ընթերցումները կատարուած ըլլան ուսւերէն թարգմանութեամբ, ինչպէս նաև ուղղակի բնագրէն<sup>69</sup>:

Oh! s'en aller sans violence,  
S'évanouir sans qu'on y pense  
D'une suprême défaillance...  
Silence... silence... silence...

Նոյն այս արամադրութիւնը կը գտնենք յետոյ նաև Մօրիս Մակրի բով, իր Quand je serai mort<sup>70</sup> քերթուածին մէջ.

67. Հմմամ. PdA, համ. III, էջ 169:

68. OPC, էջ 183:

69. Հմմամ. PdA, համ. II, էջ 205:

70. Իր համականինին մէջ (Հմմամ. եջ III) շատ տեղաւութիւններ չենք գտներ. ակնարի մը կայ Մէթերլինքի, բայց Մէթերլինք բանասպեզ մընք է որ կարծէք քիչ կամ բնաւ չէ աղղամ Տէրեանի վրայ: Շատ աւելի են Պոստերի և Ռայլլարի ակնարկները, որ աւելի

Quand je serai mort, je veux que l'on m'emporte

Tout au fond de l'allée, à côté du vieux banc

Je désire partir sans cloches et sans larmes

Sans fleurs et sans flambeaux et sans coeurs opprêssés.

Հուսկ՝ զայն կը վերապանենք Տէրեանի մօտ, մէջը երուած «Մընչադի անութքներ» թիւ 13 քերթուածին առաջին տողին մէջ.

Ինձ քաղէք, երբ կարմիր վերջալոյսն է մարում և 12րդ տողին.

Ինձ անլաց քաղէցէք, ինձ անխօս քաղէցէք:

Արդեօք այս լուլրը՝ անմիջական համադիպումներու պատուին<sup>68</sup> ըն, կամ ինչպէս ենթագրեցինք, «մշակութային իրրեւ շառաւելիներ» Վերէնիան և Մալարմէական մէկ հասարակաց աղքիւրի մը, այսինքն՝ նիւթերու և արտայայտութիւններու, որոնք ժամանակի մը համար կը գտանան հասարակաց ընդհանուր պատմական շրջանակի մը, միասեսակ գրական քաղաքակրթութեան մը. չենք գիտեր: Հարց մըն է ասիկա զոր կը ձգենք տէրեանազիւններուն, որոյնչետեւ, կը կրկնենք, չոս Տէրեանի խորհրդապաշտ ընթերցումներուն ընութիւնն ու որակը անհատականացնելու և արժէքաւորելու մասին է խնդիրը. ժամանակ կրնայ ըլլալ որ այդ ընթերցումները կատարուած ըլլան ուսւերէն թարգմանութեամբ, ինչպէս նաև ուղղակի բնագրէն:

որոքնական նպատակ մը ունին եւ կապուած էն Pe'its poèmes en proseի և Saloméփ թարգմանութիւններու հրատարակութեան չարցին: Միայն Պոստերի պարագային է որ անձնական կամքիք մը արուած է («Էս գրեթէ բայր սպանեներն եմ սպանէւին համարում», անդ, էջ 456), կայ նաև զեղցիսազիտական զիստութիւն մը («Շատ նուրբ, գրեթէ աննկատելի սննդական զծեր ունին»): Տէրեան ան-

Նոյնը ըստու է նաև (ուրիշ եթէ ոչ աւելի կարեւոր) Տէքեանի եւ ուսւ խորհըրդապաշտներու յարաբերութեան հարցի մասին, որոնց նկատմամբ Հոս կը բաւականանանց ըսել (մէկի ձգեսլ Տէքեանական թարզմանութիւններու ինչպիւը) թէ 1917ի Կատուի դրախտը<sup>71</sup>, ունի իր զվարաւոր գերակաստր «Տիկինից», եւ հետեւարար շատ բնական կու այս մտածել Պլոփի<sup>72</sup> «Գեղեցկապոյն-Տիկին»ին. «Հասաշ աղջկիկ»<sup>73</sup> քերթուածին «Անյայտ Երկրի մանուշակ»ը մտածել կու այս Պլոփեան «Գեղեցրային մանուշակ»ին<sup>74</sup>. Եւ հուսկ՝ հաւանական է որ «Նայիրի»ի դաշտափառական յլացքը յարաբերութեան մէջ ըլլայ՝ Պլոփի «Ռուս»ի դաշտափառականին հետ:

Չունինք բաւարար տուեալներ մէր տրամադրութեան, ուսումնասիրելու համար ուսւ խորհըրդապաշտութեան եւ Տէքեանի յարաբերութիւններու (եւ այս յարաբերութիւններու զարգացումի) իրնդիբը:

Կը բաւականանանք նշել թէ Տէքեանի նման արտայայտչական տարրեր դասնք ոչ միայն խորհըրդապաշտութեան «վարութեանը նոյնի իրարութեան» մօտ, այսինքն՝ Պոտէրի, վերլէնի, Մալարմէի ոչ միայն Սամէնի և միան մէջբերուած բանաստեղծներու մօտ, այլ նաև ուրիշ Փրանսացի բանաստեղծներու քով, ինչպէս կիրայիմ Միքայէլ (Re (L'Automne, 1886), Մթիւարդ Սերիլ (Re-

շուած լու ժամանութիւններ ունէր Գրանատ կամ գրանանութեան, քանի որ Խոպանից այդ կուած նամակով, Տէքեան կը իւէի Գորգի գուած նամակով, Տէքեան յաճախուած Զուկովը (առ հնա նա է որ թարգմանել է Մուկովը և Տէքեան ընթացքի մը մէջ (նոմանալարանական նախական, 9 Յունուար 1910, Կանի առ Խանգագեան, 9 Յունուար 1910, անդ, էջ 218-30 Ապրիլ 1910, անդ, էջ 221): անդ, էջ 218-30 Ապրիլ 1910, անդ, էջ 221): 1907ի Յունուարին, 0. Օչանչանեաի ուղարկուած նամակով, Տէքեան կը իւէի Գորգի գուած նամակով, Տէքեան կը իւէի Գորգի զուկովը (առ հնա նա է որ թարգմանել է Մուկովը և Տէքեան ընթացքի մը մէջ (նոմանալարանական նախական, 9 Յունուար 1910, Կանի առ Խանգագեան, 9 Յունուար 1910, անդ, էջ 159) եւ Զուկովի բանաստեղծ մըն է անդ, էջ 159): Զուկովի բանաստեղծ պատկանական գրականութեան որ իր Պատմութիւնը ուսումնական պատկանական գրականութեան պատմութիւնը առ Սանչի, Firenze, 1942, էջ 468): կիրայիմ լո Կամթթային փոքր բանագիտ կիրայիմ լո Կամթթային փոքր բանագիտ առ Տէքեան մէջ կը դասուի. բանաստեղծներ որ խորհըրդապաշտութեան եւ ծայրացել իրա-

tits poèmes d'automne, 1895), Շարժ կերէն (Le cœur solitaire, 1898). Նոյնպէս յոյն բանաստեղծներու մօտ, ինչպէս է Կոստանդինոս Խազօփուլոս (յատկապէս 1898ի քնարերգութիւններուն մէջ) եւ Լամփիոս Փորֆիրաս<sup>75</sup> եւ Հունգարացի ինտրէ Աստի<sup>76</sup> եւ Կիւլա Եռուհաչ բանաստեղծներու մօտ:

Այս նմանութիւնները, նոյնիսկ և յատկապէս այն պարապային երր չկայ ոչ մէջ կուզպակի յարաբերութիւն հեղինակներու միջնեւ, պարապայական ըլլալէ աւելի բան մըն են: Ինչպէս արդէն նշեցինք, անհնք կը պարունակեն բանաստեղծական հասարակաց կրթականութիւնը բանաստեղծական շուական շունչի մը՝ որ մէկնելով մըշակութային նոյն յարաբերութիւնն եղէն, թոյլ կու այս նման նիւթերու զարգացումը նոյնիսկ իրարու բանականաչափ նման ձեւերով. բնական է միշտ նկատի անհնալով անհատականութիւնն առաջ եկած տարբերութիւնները:

Տէքեան ԵՒ ԽՈՐՃՐԴԱՊԱՇՏՈՒԹԵԱՆ ՀԱՐՑԸ

Արդ, եւրոպական այս ընդգլանումը, հետաքրքրութիւններու ընդգրածակ այս հորիզոնը՝ պատահական կամ անորոշ բան մը չէ Տէքեանի մէջ, այլ բնդհականին՝ շատ որոշ եւ արդարացի երեւոյթ մը: Եւրոպական գրականութեան կապերու մասին ունեցած Տէքեանի քննական ինքնակիցաւութիւնը, յատկարէն պատ-

պաշտութեան մէջն կը ծածանին. բայց կը հասանաէ նաև որ ան պազմ է Վլուչնալանի վախովին քայլ: Տէքեան ծանօթ է նաև իրեւ թարգմանէ Բրիւոզի, Ռւայլամի, Սոլոդուրի, Իվանովի:

71. Եփ I, էջ 241-242:

72. Սրիփի օ Բնիքրամոյ Տամի, 1904:

73. Մընշաղի անուղինը, Եփ I, թ. 35, էջ 35:

74. Նոյնայիմ Ֆիլալիս, 1905-1906:

75. Հմմատ. ՄՀՆ ԿԼԱԻՍ (Մի լոր) եւ ՏԱ ՄԻԱ ՏԿԻԱ ԽԻՄԱՐԻԿԻՆ ... (Յնորպական ստուերի ույս):

76. Մասնաւորապէս 1906ի «Եռ իրգերուն մէջ: Նկանել կու առն որ Մերիլ, Խազօփուլոս եւ Ամի» Տէքեանի շատ մօտ են, նայնիսկ իրենց զարափարախօսութիւններով:

կերացուած է իր «Հայ գրականութեան գալիք օրը»<sup>77</sup> բանախօսութեան մէջ, ուր յետ վերուժելու իր եւ զինքը կանխող սերոնդի միջնեւ զանուող տարրերութեան հարցը, կը հաստատէ թէ «կուլտուրական մի ազգ լինելու համար մենք պէտք է ամ- րողակէս իւրացնենք եւրոպայի ժամա- նակակից կուլտուրան եւ միայն այն ժա- մանակ կարող ենք աղդային կուլտուրա սուեզել»<sup>78</sup>: Եւ երբ յետոյ, նոյն առի- թով, կ'ըսէ թէ իր ժամանակի հայ մոտա- րուականը «անցել է եւ նորագոյն եւրո- պական եւ մանաւանդ ոռուական գրակա- նութեան բովով», յստակ է թէ հոյն կը խօսի իր անձին մասին, իր սեփական մը- շակութային գործի եւ բանաստեղծական սուեզագործութեան մասին»<sup>79</sup>:

Տեսանք նախապէս թէ ինչպէս 1905ի սկզնակ Տէրեանին՝ հաճելի էր արտասա- նել Խաչատրիանին՝ Պոտլէքն, Վերլէ- նէն, Սոլլոկուուպէն և Բրիւսովէն: 1906ին երբ Տէրեան Խաչատրիանի կը կարդայ իր բանաստեղծութիւնները, այս վերջինին անոնք կը թուրին իրը «քժգոյն բաներ... մէծ մասով իմ ոտանաւորների, թումա- նեանի եւ ուրիշների նմանութիւնները»<sup>80</sup>: Միայն երկու տարի նետք, այսինքն 1908-ին, «Մընչաղի անուրջներ»ու ձեռագիրը՝ ըսել կու տայ նոյնինքն Խաչատրիանի «Հրաշալի բանել են, բիւրեղացած զգա- ցումներ՝ անթերի ձեւերի մէջ... խկա- կան քնարերգութիւնը ոս է. մաքուր լի- րիկա»<sup>81</sup>: Կրնանք հետեւարար զնել հե- տեւեալ հարցը. ի՞նչ պատահած է ար- դեօք խաչատրիանի այս երկու ընթեր- ցումներու, այսինքն՝ 1906ի 1908ի միջնեւ-

առհող ժամանակամիջոցին: 1906ի պատ- կանող «Մընչաղի անուրջներու հիւս- ուածքի մասին ոչինչ զիտենք. հետե- ւարար ուղղակի եւ զրական ոչ մէկ մէրձեցում կրնանք կատարել: Կրնանք, սակայն, առաջարկել այն ենթադրութիւ- նը թէ ճիշտ այս կէտին՝ Տէրեան կատա- րած ըլլայ իր «որակական ոստումը». իր հաստանութիւնը տեղի ունեցած ըլլայ նաեւ եւրոպական բացուածքին ընդմէ- ջն, անցքը «նորագոյն եւրոպական եւ մանաւանդ ուռւական զրականութեան բոլով»: Իրբ ճիշտ մէր այս ենթադրու- թեան, ամէն բանէ առաջ կը տեսնենք թէ 1906ին Տէրեան կը սկսի Պոտլէք թարգ- մանել եւ 1907ին այնքան մօտ է Վերլէ- նին, որ անէկ կը մէջըրեք իրը վերտա- ռութիւն իր մէկ բանաստեղծութեան: Ինքը Տէրեան, 1905-1908 խօսելով Խա- չատրիանի եւ թումանեանի մասին, կը հաստատէ կարեւորութիւնը այս ուր- ևաներուն, երբ կը յայտարարէ թէ ա- նոնցմէջ ետք «կամ նոր, բոլորովին նոր երդ պիտի ասել կամ պիտի լուել»<sup>82</sup>: Ա- սկսկա զրաքան արժէքաւորումը մը յայ- տարարութիւնը չէ լոկ, կամ Խաչատրիա- նի եւ թումանեանի բանաստեղծական ար- ժէքի եւ որակի մէկ գիտակցութիւն մը, այլ ամէն բանէ առաջ՝ է նաեւ յայտա- րարութիւնը գրական հարցի մը գիտակ- ցութեան: Ուրիշ բառով, Տէրեան գի- տակից է նոր ճամբաները բանալու ան- հրաժեշտաւութեան, այսինքն՝ աւելի որոշ, ընդարձակելու հայկական գրականու- թեան ըրջանակը, եւ զայն խկապէս այժ- մէտականացնելու: Արդարեւ 1908ին «Մը-

77. նժ Ա, էջ 466:

78. Անդ, էջ 280: Նկատել կու տանք որ Աստիք Նյուգատ (Արևմտառք) գրական թերթը կը պաշտպանէր սկզբունք մը. «Եւրոպացի ըլլալ՝ զեռ աւելի հունգարացի ըլլալու համարք: ձ- ձոյսի եւ 0. Կոկարթիքի բարեկամութեան ըլ- կատամամբ: Ու. էլման կ'ըսէ «Կոկարթիք կը ջա- նար հւելեականացնել լրանուան, իսկ ձոյս կը ջանար եւրոպականացնել զայն» (Richard Ellman, James Joyce, գլ. VII, 1902-1903, Oxford University Press, New York, 1960): Զանազան ազգերու խնդիրները, ու-

թեմն, այդ ըքանին իւրարու կը նմանէին:

79. Անդ, էջ 447:

80. Անդ, էջ 448:

81. Անդ, էջ 445 (նժ III, 717):

82. 1915ին կը հաստատէ. «Յամենայն գէտու թու- մանանի գրած ամէն մի ուղղ ինձ համար հետաքրքորդ է եւ նշանակալից. զեռ իրեւ պուտ եւ ինձ միանդամայն օտար եմ զուու նրան, այսինքն նրա պաֆուը իմ պաֆուը չէ, ևս նրան եւրոպացու եմ եւ սիրում եմ, բայց նրան աշխարհը իմ աշխարհը չէ...» (Խամակ թումանեանի, Հոկտ. 1915, նժ III, էջ 406):



նուրբ վերլուծում մը: Գործածելով մերձեցումի առաւելապէս խմաստափրական-հողերանական մէթոս մը: Հ. Կ. Ք շօշափած է իր վերլուծումին մէջ էտկան հէտերը, որոնցմով Տէրեան կ'ըլլայ խորհրդապատ: այսպէս՝ երբ նկատել կու տայ թէ «Տէրեանի համար իրերը ինչ կրնային ըլլայ եթէ ոչ արտացոլում» իր էտքեան, ներկայացում իր ես-ին»<sup>92</sup> եւ կամ երբ այս ձեւով կը բնորոշէ անոր բանաստեղծութիւնը «ընդհանրական» հոլովոյթ, որ այլափոխութեանց եւ մշտառեւ շարժման ցնորդի մը երեւոյթով կը պատկերանայ:<sup>93</sup> Յատկապէս երբ կ'ուսումնափրէ առարկայական իրականութեան մասումը, տարբալուծումը Տէրեանի մէջ. Հ. Կ. Քիպարեան գիտել կու տայ թէ Տէրեան չունի արտաքին իրականութեան կամ չունեկան վիճակներու առարկայական ըմբռնումը»<sup>94</sup>:

Նախապէս կատարած մէր ուսումնասիրական վերլուծումը մէկ առաջնորդեց նման նկատողութիւններու եւ հանգեռումներու, եւ հետեւարար նաև նոյն եղբակացութիւններուն<sup>95</sup>: Կը խորհնչք թէ բազդատական վերլուծում մը Տէրեանի եւ ոռու խորհրդապատաշուներու միջեւ, մեզ պիտի առաջնորդէ վաւերացնելու եւ ապացուցանելու ինչ որ արգէն ըստած է Հ. Կ. Քիպարեան Տէրեանի սիմբլիսու եւ միսիթի նկարագրին մասնից<sup>96</sup>:

Սակայն, ճիշտ այս կէտին, ուրիշ հարց մը շատ որոշ կերպով կը ներկայանայ մէր

92. Անգ, էջ 50:

93. Անգ, էջ 50:

94. Անգ, թ. 3, Մարտ, 1927, էջ 82-83:

95. Ներկայ ուսումնասիրութիւնը հետեւարար կրնար իրեւ հաւատում մը նկատուել Հ. Կ. Քիպարեանի քննական աշխատանքին, որ կարելի է համարի լւաւագյուն ուսումնասիրութիւնը՝ Տէրեանի մասին զբուծ: 1927ի զըստած այդ ուսումնասիրութիւնը, ականյն, այսուհետեւ է գերա աւելի ամրողացնել:

96. Հ. Կ. Քիպարեան կը շնչէ մասնաւրապէս Տէրեանի միսիթիքանութիւնը:

97. Խորհրդապատաշութեան հարցի մասին կարեւոր կը նկատենք ՓՈԼ ԲԵՆԹԻ ին «La mêlée symboliste» «La Renaissance du livre», Paris, 1918-1923:

դիմաց այսինքն՝ ինչ ձևով Տէրեան կը զետեղուի խորհրդապատաշութեան պատմութեան մէջ:

Պոուէր, Վերլէն, Ռեմազյ, Մալարմէ նկատուած են իրք ուահվիրաներ եւ «լուրպեմութե» խորհրդապատաշութեան: Կարեւի էջ, սակայն, գործածել խորհրդապատաշութեան անզանազանների եւ բնդհանուր բան մը հասկնալու համար: Պէտք է նկատի անմել որ Պոուէր 1857ին կը հրատարակէ Fleurs du Mal, 1867ին Վերլէն կը հրատարակէ Poèmes Saturniens եւ 1876ին Մալարմէ կը հրատարակէ «L'Après-midi d'un faune» իսկ Ռեմազյի Les poètes mauditsի բանաստեղծութիւնները կը յայնուին 1884ին: Խորհրդապատաշութիւնը իրեւ բանաստեղծական շարժում եւ զրական հոսանք, կը ծնի Ֆրանսայի մէջ 1884-1886 տարիներուն Լիւրէս, Վոկի, և Անդամպիլս եւ Լը Տէքստան պարբերաթիւթերով: Ինքինքը սակայն կը պարագարէ իրեւ «խօսակի բանաստեղծութիւն» միայն 1890ին, «Մերժիլ տը ֆրանս»ով: Գիտենք թէ սկիզբ-ները «անկապաշտ» եւ «խորհրդապատաշութեան» միայն 1890ին: Տէրեւոյթ առ ֆրանս»ով: Գիտենք թէ սկիզբ-ները «անկապաշտ» եւ «խորհրդապատաշութեան» միայն 1890ին: Տէրեւոյթ առ ֆրանս»ով: Արդ կասկածէ զերծ է թէ Պոուէր մէծադպոյն ուահվիրան չի<sup>99</sup>, որ բացաւ խորհրդապատաշութեան գլխաւոր ուղիները իր Correspondances<sup>100</sup>: Եթէ անտարակուսելի է Վերլէնի երածատակա-

98. Հմամ. HENRI CLOUARD, *Histoire de la littérature française*, Albin Michel, Paris, 1947, էջ 30:

99. Հմամ. JOHN CHARPENTIER, De Joseph Delorme à Paul Claudel, 1931; SEYLAZ, Edgar Poe et les premiers symbolistes français, Lausanne, 1923 եւ Ժանաւորովչէ VALERY, Situation de Baudelaire, ան'ս Variétés, II, էջ 161-164: Խորհրդապատաշութեան աղբիւներու հարցի մասին շարունակ է LUCIANO ANCESCHIի Autonomia ed eteronomia dell'arte, Vallecchi, Firenze, 1959.

100. Գ. բանաստեղծութիւնն է Spleen et Idéal, անհայտ Ֆleurs du mal, 1857 (OC, էջ 11):

նութեան պահանջին բերած մեծ նպաստը<sup>101</sup>, պէտք է ընդունիլ թէ վերջնական ու վճռական զործը կատարուեցաւ Մարտարմէի կողմէն. խստովանուած այդ խոր տաղնաւոչն ետք, որուն մասին կը խօսի Հանրի Բաղալիսի ուղղուած շատ գեղեցիկ նամակին մէջ, զրուած 14 Մայիս 1867ին<sup>102</sup>: Մարիոյ Լուցի<sup>103</sup> շատ ուղիղ կերպով նկատել կու տայ թէ Մարտարմէ «ելլերով ի խնդիր անժամանակ ու բացարձակ զեկցիկութեան, յանդեցաւ այն զիւտին՝ թէ աշխարհը զոյտութիւն ունի միայն մտքին մէջ բանաստեղծին կամ Տէմիուրկոսին» եւ այդ ալ՝ չիմնական քայլ մը առնելի ետք. «Հրաժարականը ժամանակին, երկրորդականին, ապաստանելու համար անժամանակին մէջ, տիրելու համար մտքին բացարձակ իրականութեան»:

Հրաժարում առարկայականէն (ժըստումը արտաքին աշխարհին, մերժումը ուղղակի ջօսափելի յօրինուած քններու, անջամառմը անմիջական առօրեայէն) այս է հետևաբար խորհրդապատշատ զպորցին չիմնաքարը, այնպէս ինչպէս անկիս կը ձեւաւորուի իր ամենահետեւողական և բարձր կէտին մէջ՝ Մալարմէի քով: Պատմականօրէն, սակայն, այս կէտին կը մեկնին երկու տարրեր զիծեր: Եթէ Մալարմէ կը ձգտի «մոտի բացարձակ իրականութեան», պիտի ըսէինք թէ վերէին կը ձգտի «զգացումի բացարձակ իրականութեան»: Երկու իրարմէ նոուորուզ գիծեր: Ենի մէջ Մալարմէ կը ձգտի պատմութիւնը մէջ, անոնցմէ մէկէր իրանական բացարձակ անոնցմէ մէջ, պիտի առաջնորդ գույնուածութիւնը մէջ, անիկա սոսուերներու թագաւորութիւնն է, հետեւարար մեւելներու, ժամանակէ գուրս էակներու: Իսկ նկատմամբ տեղույն, միջոցին, միշտ «Մքնաղի անուրջներու մէջ, ամէն անզամ երբ բանասից գույնորդ ձգտումով. երբեմն նոյնիսկ քերթուածներու մեծ մասը կը մնայ բոյորդին անորոշ, առանց տեղական ահամանումի, զետեղուած կը մնան առարկայական միջոցէն զուրս, առանց տեղի մը որիցէ նշումին: Այս ձգտումը, այսիքն՝ ձկրազատութեալ սահմանափակումներէ, եւելու ժամանակին ու միջոցէն զուրս, փասուած է անոնց որ «Մքնաղի անուրջներու»ու առաջնորդ խօսքը կապուած է հետաւորութեան հետ<sup>104</sup>, եւ ամէնուն

101. ՀՃԹ. Art poétique, մեռ Խաջի և Նացւե (OPC, էջ 206–207):

102. ՀՃԹ. HENRI MONDORԻ խմբագրութեան, Stéphane Mallarmé, «Correspondances», Gallimard, Paris, 1959, էջ 240:

103. Տե՛ս L'idea simbolista, Garzanti, Milano, 1959, էջ 15:

104. Ուստանանած մը:

105. Մեւենում է օրը: սեւ զիշերն իջտ իր անշայտ զահից: մութը հիւսում է տրամութեան ժամանակ:

Տէրեան ալ իր շատ մը գործերուն մէջ, եւ յատկապէս «Մքնաղի անուրջներու»ուն մէջ, կը մերժէ ժամանակը (ամէն ինչ որ իր երկուրդական կը ներկայանայ) եւ յարակից ամէն ինչ. արդարեւ Տէրեանի գէպի ներքին աշխարհ կատարած էջը, անջատումի շարժում մըն է<sup>104</sup> արտաքին աշխարհէն, առարկայականէն, ժամանակէն: «Մքնաղի անուրջներու մէջ, ժամանակը հիմնովին կը վերածուի երկու լոկ վայրկեաններու, վերջալոյսը եւ զիշերը<sup>105</sup>, եւ ալիսայտ է թէ վերջալոյսը իր զոյներու եւ ձայներու զնացքով ուրիշ նպատակ չունի, եթէ ոչ չեշտել իմաստը անկումի, եւ զիշերը իր անշարժ լուսեմմը զերազանցօքէն կ'արտայայտէ անժամանակի զգացողութիւնը. անիկա սոսուերներու թագաւորութիւնն է, հետեւարար մեւելներու, ժամանակէ գուրս էակներու: Իսկ նկատմամբ տեղույն, միջոցին, միշտ «Մքնաղի անուրջներու մէջ, ամէն անզամ երբ բանասից գույնորդ ձգտումով. երբեմն նոյնիսկ քերթուածներու մեծ մասը կը մնայ բոյորդին անորոշ, առանց տեղական ահամանումի, զետեղուած կը մնան առարկայական միջոցէն զուրս, առանց տեղի մը որիցէ նշումին: Այս ձգտումը, այսիքն՝ ձկրազատութեալ սահմանափակումներէ, եւելու ժամանակին ու միջոցէն զուրս, փասուած է անոնց որ «Մքնաղի անուրջներու»ու առաջնորդ խօսքը կապուած է հետաւորութեան հետ<sup>106</sup>, եւ ամէնուն

ներկա ձմռան զիշերն է մեղմօրէն ընկնում. մեղմ զիշերի զեղազանցուր իրազում. սեւ զիշերն է գրկել ինչ (զիշերերգութեան ժամանակ, սեւ Մենարինէ, իմբնագտառութեան փորձ մը, անուն, էջ 276):

106. Հետեւալ ձեւերգ կը ներկայանայ. հետու, հերի, հեռում, հեռում, հեռուից, հեռացած, հեռուի, հեռաւոր, հեռախոյս, հեռանեմ:

ծանօթ է որ là-bas եւ loin, խորհրդապատճեան հիմնական արտայայտութեաններն են:

Այս օրինակները կու գան հաստատելութէ այն ինչ որ մենք «ներքասւորումի ընթացք» կոչեցինք, Տէրեանի «Մքնջաղի անորջներու մէջ յստակօրէն տիրապետող է եւ արժատական». նոյնիսկ կարելի է ըստ ել վճռական:

Լուցիի համաձայն<sup>107</sup> Վերլին կը հասնի «մինչեւ իսկ բացատրել... հոդին անձառելի իսկութիւնը եւ աշխարհի հետ ունեցած իր կապերուն խորհուրդը», եւ «զգացուած անհամաժողութիւն մը զազափարականացնելու ենթակայական յուղմունքը մինչեւ բացարձակի մը զգչելու»: Հոս ալ կը տեսնենք ուրիշ նոր անջատում մը, որով Տէրեան կը հեռանայ Վերլինի ուղղութենէն եւ օրինակին: Արդարեւ, եթէ Վերլինի համար կարեւոր հոգիին և աշխարհի միջեւ գոյացոյ կապին խորհուրդն է, Տէրեանի համար կապին է արթերու հարեւոր հոգիին բուցան է: Ուրիշ բառերով, Տէրեան գործելով հանդերձ խորհրդապատճեան ծոցին մէջ, կը միտի զուրս ելել անկէ, ներմուծելով յատկանշականորէն իր քնարերգութեան ամրողջութեան մէջ գոյութենապաշտ տարրը մը, այսինքն՝ զիտակցօրէն կրած ցաւին զգացումը: Եւ ասով Տէրեան կը յայտնուի ամրողջապէս իր ժամանակներու մարզը: Եւ իսկապէս բացայատ է թէ նկատմամբ խորհրդապատճեան մասութեան երկու մէծ առաջնորդ գիծերուն, Մալարմէ-Վալէրի մէկ կողմէն, և Վերլին-Ալլոլինէր միւս կողմէն, Տէր-

լին կը շարժի զուրահնուականորէն երկրորդին: կը պատկանի պատմական մէկ որոշ վայրկեանի մը, այսինքն անցքի պահուն խորհրդապատճեան դէպի մթւնշաղային մտերմապաշտութիւնը:

Ֆրանսայի մէջ խորհրդապաշտութեան տափնապը մէկ կողմէն առաջ կու գայ միւտ մտերմապաշտ ձգտումի զարգացումով, որ իր մէկ յատուկ ձեռով կը ձգտի վերստանալ մարդկայինը եւ առարկայական իրականութիւնը<sup>108</sup>, միւս կողմէն Ժան Մորէսասի «Հոռոմէական զպրոցին», ինչպէս նաեւ Լը Պլոնստի եւ Պուէկլիէի ընութենապաշտ զպրոցին բռնած վիճարնական իրարու հակառակ զիրքէն<sup>109</sup>:

Անգլիոյ մէջ գեղազար շարժումը, կալմալուծուած զործնականին մէջ 1895-ին Ռայլիտի գատով, կը դանէ ընդդիմադրուց գիրք մը «Գէորգէան բանաստեղծներու» (Georgian poets) եւ պատկերապաշտութեան շարժումով (իմածիգօ)<sup>110</sup>:

Խտալիոյ մէջ մթնշալային հոսանքը կը զարդանայ Կոցցանոյի, Քորացցինի, Կովոնիի, Մորեթթիի<sup>111</sup> բանաստեղծութիւններով:

Ուստասասանի մէջ խորհրդապատճեանը ունի երկու անջատ որոշ հոսանքներ, մին Բրիտանիի, Պալմոնթի, Սոլոկուափի գեղազար խորհրդապաշտութիւնը է, միւսը Խվանովի, Պէէլիի, Պուքի<sup>112</sup> միսթիք հոսանքն է եւ հոս խորհրդապատճեանը իրը գարոց կը մեռնի 1910ին<sup>113</sup>, Ճկնարվ գաշուը ծալրայիշապատճեան (աքմէիզի) եւ ապազայապատճեան (Փութուրիզի):

Սակայն ուսւ խորհրդապատճեան

107. Աղջ, էջ 19:

108. Մանաւրաբէս Պարմիւս, Պաթայ, ձէյմս, զորս Քանանիք կը կոչէ «Եղերերակները» (Համա. Panorama critique de Rimbaud au surréalisme, Seghers, Paris, 1955, էջ 180):

109. Համա. CLANCIER, աղջ, էջ 160, Ժամանակաբէս MICHEL DÉCAUDIN, La crise des valeurs symbolistes, Privat, Toulouse, 1960, էջ 25-94:

110. Համա. BURDETT, The Beardsley period, Lane, London, 1925 և H. PALMER,

Post victorian poetry, London, 1938: Պատկերապատճեան մասին հմտմ. LUIGI BERTI, L'imagismo, Cedam, Padova, 1944:

111. Համա. G. A. BORGESE, Poesia crepuscolare, մելու La vita e il libro. Bocca, Torino, 1911, էջ 149:

112. Համա. A. M. RIPELLINO, Poesia russa del Novecento, Guanda, Padova, 1954, էջ XI:

113. Vesyή (Խորհրդապատճեանը թէրթը) վերջին թիւը լոյս տեսաւ գեկտմբէր 1909ին:

տակնապը (որուն Տէրեան բացայայտութէն կապուած է) կը սկսի նախապէս, այսինքն՝ 1905ին եւ կը յայտնուի կրկին շարժումով մը. մէկ կողմէն դէպի արտաքին աշխարհ վերագրածի կոչով, միւս կողմէն փախուստով դէպի թէսոսիփիք միսթիքականութիւն: Պարզ է թէ Տէրեան 1908ին կը յայտնուի իր գրական գիրքով՝ ճիշտ խորհրդապատճեան վաստակնապի օրեքւն, որոնց ինքը լիովին մասնակցի: Եթէ ոյոյնիւն, խորհրդապատճառ բանական գիրերը ներկայ պիտի մայլին միշտ իր քնարական ամբողջ գործին մէջ, սակայն «Մքնչաղի անուրզներ»<sup>114</sup> եւ, անիկ արդէն իսկ կը ջանայ գուրս ելլեւ խորհրդապատճեան սահմաններէն: Արդէն իսկ իր մտերմապաշտ եւ մթնաշային շեմը՝ կ'անջատէ զինքը բացարձակ վերացումներէն, որ յատուկ էր արտայայտչական զագաթնակէտին հասած խորհրդապատճեան<sup>114</sup>: Ք ն ա կ ա ն զետնի վրայ Տէրեան լիովին գիտակցի է այս տապնապին: Նախապէս ակնարկուած «Հայ գրականութեան գալիք օրը» բանախոսութեան մէջ, Տէրեան կը հաստատէ թէ արդի հայ մտարարականին համար (կը կրկնենք յոյց տարով թէ հոյ շատ պարզ է եւ յայտնի ինքնակենանդրական շեմը) «Պշիշեւսկին արդէն վալուց մասցուած հեղինակ է, Բայլընոնմը՝ ձանձրանալի, Մհերելինը, Վայշ Իվանովը՝ չորս ու զիտուն, Սոլովուրը ոչ գոյցէ այնքան հիւմանուու ու ցաւադին, որքան ինքնէ՝ ընթերցողը»<sup>115</sup>: Հոյս որոշ կը տեսնուի մերժողական գիրք մը, խորհրդապատճեաններու ու անկապաշտ զպրոցը գերազանցող վիճակ մը:

Աւելորդ պիտի ըլլապը, սակայն, նշել

114. Յատկանշական է որ Տէրեանի քով խորհրդապատճեանը կամիշը իրուն խորհրդանիւն գոյութիւն չունի, այսինքն՝ իր բացարձակի եւ վերացականի պարագաների է որ Տէրեանի մէջ չերեւիք երբեք պատճառ-դիցարանական նիւթը որ յաձափ կը հանդիպի խորհրդապատճեան նկարու քով:

115. Անդ, էջ 245-246:

թէ նոյն տարիներուն մուսասստանի մէջ ապագայապաշտ խմբակը վիճաբանական բուռն պայքարը կը մէկը խորհրդապատճեան եւ անկապաշտ հոսանքին դէմ, եւ Տէրեան ապագայապատճեան հանդէպ օտար կը մնար:

Տէրեանի մէջ խորհրդապատճեան փորձառութենէն անշատուելու կամքը եւ քննական փատակցութիւնը իր այս անշատութիւն, շատ կը նմանի Մեծարենցին, որ ըստ էր. «Կը նախընտրմէն ճաճանչաւէտ կեանքը, բարախուն ու եռուղեն բնութիւնը՝ խորհրդանշական զուսպ ցրտութիւններէն»<sup>116</sup>. կը յայտնէր «Բնութեան պաշտ հակումներ»<sup>117</sup> եւ կը մէջը բրէր Սէն-Փորժ ար Պուհէլիքն»<sup>118</sup>:

Մտուղիւ նոյն տարիներուն հայ բանաստեղծութեան զարգացման գիծը կը կայանար խորհրդապատճեան փորձառութիւնը կարելի եղածին չափ մինչեւ ծայրը հասցնելուն մէջ, որպէսզի գուրս ելլէ անկէ՝ իրապաշտ նոր ուղղութեամբ մը: Այս է գտուունաւոր անցքը որ կը տեսնենք Ծիածանին գիպի նոր տաղեր եւ կամ Սիմաննթոյի մէջ՝ Դիցանքներէն դէպի կարմիր լուրեր բարեկամէս: Թէքէն եսն անշամ աւելի մօտիկ է, իրը բանաստեղծ, Պարզիւս եւ Պաթայ մտերմապաշտ հեղինակներուն, քան թէ խորհրդապատճեան վարպետներու: Հուսկ՝ ինորա խորհրդապատճեան տակնապը կը հասցնէ մինչեւ իր վերջին հետեւանքերուն, գէպի ինքնին զրականութեան փըմացումին, եւ իր պարագան բաւականաչափ կերպով կը նմանի ոչ միայն միմպոյի, ինչպէս արդէն իսկ նկատած էր Օշական, այլ նաեւ, եւ պիտի ըսենք առաւելապէս (մէշտ նկատի ունենալով կրօնական տարրը) ժերմէն նուվոյի:

116. Հմատ. Հ. Մ. ՃԱՆԱԿԱՆ ԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՊԱՏՃԵԱՆՔ Մ. ՄԵծարենց, Բանաստեղծուրի մինիեր, Վենաբիկ, Ա. Կազար, 1960, էջ 7-8:

117. Անդ, էջ 8:

118. 1895ին Մոբիս լը Պուն կը լուս ու ապագայապատճեան գրայականիք Պուհէրի և Մալլարմէի վրայ» (Ժման. Clancier, անդ էջ 164):

Պէտք ենք, սակայն, լսել թէ խորհըրդապաշտութեան ունեցած տաղնապը՝ հայ գրականութեան մէջ չի լուծուիր մէկ սերունդի մը ըրջանակին մէջ։ Տէրեանի պարագան յստակ ապացոյց մըն է այս տեսակէտով։ Տէրեանի մօտ զգացուած, բուռն վիճարանական շեշտը ցոյց կու տայ մեղի թէ իր մօտ առաւելապէս զիտաւորութիւն մըն է քան թէ եղելութիւն. աւելի խոստում մըն է քան թէ արդէն խսկ ստացուած եւ իւրացուած իրականութիւն մը։

Եթէ Տէրեանի քննական հարցը կը կայանար խորհրդապաշտութենէն դուրս ել- լելուն մէջ, իսկոյն ծնունդ կ'առնէ ուրիշ հարց մը. ի՞նչ ուզդութեամբ։ Պարզ է թէ չէր կ'ընար դուրս ելլել ետ երթալով, վերադառնալով թուժանեանի եւ իստ-

հակեանի դիրքերուն եւ ոչ խսկ նալպահ- դեանի ու Պատկանեանի քարոջական ու հաստորական ձեւերուն, որոնք վճռու- կանօրէն մերժուած էին արդէն նախա- պէս։ Այս էր հարցը որ Տէրեան չկրցաւ- լուծել, ինչպէս նաև չկրցան լուծել ուու- սկան բանաստեղծութեան մէջ։ Պլոք եւ Բրիւսով՝ իրավունին մէջ, ինչպէս Պլոք եւ Բրիւսով, Տէրեան երրեք պիտի չկր- ցենար ամբողջապէս դուրս ելլել խոր- հրդապաշտութենէն եւ մթնալպային մը- տերժապաշտութենէն։ Եւ ոչ իսկ ամբող- ջապէս պիտի մոռնար իր ամէնքէն աւելի սիրած Վերլէնը, ևթէ, ինչպէս արդէն խսկ յիւրացինք, դեռ 1915ին<sup>119</sup> անիկա կ'երգէր

Նոյն մեղմախօս Վերլէնի  
նրգն ես կրկնում դու յամա։

Կ. Վ.

119. Շարժերից դուրս բանաստեղծութիւններ, թիւ 16, նժ. I, էջ 260։

